



Հրատարութի տմիջո է բրու անդամ  
Սուպրառ Անուն ուեցին է .  
Զայտո նիս . Խային լինարգոր  
Մ . Յ . Գ . Գ րիգորին գրաւունը .  
Գոխ . Ընթերցակիրոց թանգարան  
Արեւ նոր խոն , թիւ Յ .  
Մեծարգոց Վարդան ազգ գ տփացեան  
Պաշտոն վագոն Մինկ թիւ Յ .  
Ժարի փոց Մինկ թիւ Յ .  
Ժարի . Ա . Մարտանան  
Մանչեսթեր , Տերև է բիւնան .

**ՀԱՅՈՒԹԻՒՆ** ԱՆԴԱՐԱԿԱՅՑ  
ԽՄԲԱԳԻՐ . ՏՆՈՐԵՆ . ՍԵՐԳԻՇ ՓԱՓԱՋԵԱՆ  
ԱՌԱՋԻՆ ՇԲԼՈՒՆ

Գանիք . Հուարժ Աշխարեան .  
Հանդիսի շրջան մեց ամրու .  
Խցմիք համար պին Շ արձ . Աշճու .  
Աւրե բացաբներ . Շ ու կեն մէճիտ .  
Հանդիմո վերարերեաց որ եւ իցէ  
նամակ ոյսի ացցու ի առ Սարդին  
Փոփացեան .  
Փուասն շնձորուած նամակ շնա-  
դունուիր .

### ԱՍՏԱԿԱՅ Է ՄԻԱՅՆ ՎԻԼԻՄԻՆԻՔԻ

“Որդեակ իմ Խառուարդ , միայն քեզի կը յանձ  
նեմ իր աղջիկս . բարերար ու զթած եղիք անոր  
Վրայ , իւր ծեր հօրը սիրոյն համար . միշտ յիշէ ,  
որ իմ մահուան ժամանակիս միակ խնդիրքը աս  
էր : Շմնակարողն Աստաւած իւր առաստ ողորմու .  
թեամբը օրչնէ զձեզ , իմ զաւկըներս ” , ըսելով  
դուզուուն պազ ձեռքերովը աղջկան ձեռքը Խա-  
ռուարդին ձեռքը կուտայ և ինքն ալ բարձին կը բ-  
թնեցալ Հազին կ'աւանդէ :

Խառուարդ 25 տարեկան պարկեշտ և գործուն-  
եայ , բարերար և աղնիւ երիտասարդ մի էր , ա-  
ման իւր Ճանչւորներէն պիրեցեալ , զպրմանք չէ որ  
Մարիամ Ա իղիին սիրտը շահեցաւ , որ զբացի երկ-  
բացործի մը աղջիկն էր . իւր հօրը մեռած ժամա-  
նակը 19 տարեկան էր . և հետեւեալ տարին Խա-  
ռուարդ Մէլֆիլտին կնիկը եղաւ : Հայրը հարուստ  
էր ըլլալուն , Խառուարդ ամսւնանալէն առաջ ,

ինքիր զլիսուն կազուած մը բանեց վարձու , որն որ  
միայն իր զործունէութենէ և ժրաջանութենէ կր-  
խաւմ ունեց բոլը տանը պիտոյքը Հողալէն զատ  
երկրին վարձքն ալ վճարելու : Ժամանակ մը բա-  
ւական յաջող զացին զործերը , և զընթէ իր  
կարգուելէն մինչև երկրորդ տարին կարողացաւ կալ-  
ուածին վարձքը վճարելու . սակայն երրորդ տարին  
յանկարծ բախտը նախանձելով խեղճ ակրիտասար-  
դին վիճակը փոխեց , և գերազութիւնը օր ըստ  
օրէ աճեցաւ ու հազիւ թէ կարողացաւ իւր տանը  
պիտոյքը հոգալու : Այս միջոցիս կալուածոյ տէրը  
Պարսն Ա թէլորմ . յանկարծ մեռաւ , և իր որդին  
ալ հեռու երկիր մը զացած ըլլալուն՝ դրացի երկ-  
բացործի մը հոգաբարձութեան տակ մնացած էր  
կալուածը , որ զթառատ ու բարի մարդ մի էր :  
Անէն Խառուարդէն վարձք ինտոնդ չեղաւ , քայց  
հետեւեալ տարին զործերը ձախորդ երթալուն  
երկրին վարձքը չի կրցաւ վճարել . աս բանիս հա-  
մար Խառուարդ սաստիկ տրտում էր և բնաւ երեւ-

ու չէր ծիծաղեր . բայց իւր ամսւսինը աղնիւ Մարիամ , միշտ միմիթարական և յուսալից խօսքերով իւր երիկը կ'ըսփսփէր : “ Աստուած ողբրմածէ , սիրելի Խտուարդս , տարակոյս մի ունենար , ու մի երկմտիր անոր անհուն ողբրմաթեանը , զաւտարի ինք մեղի յաջողաւթիւն կու տայ և ամէն սղարտքերնիս մէկէն կը վճարենք ” , կ'ըսէր :

Այս թշուառ կացութեանս մէջ երբ աշնան վերը չերը խաւար իրիկուն մը թանձրամած ամպերը երկենից կապոյտը կը ծածկէին , օտարականին մը կը , որ կոսկիս և անձոռնի գէմքով այլանդակ մարդ մի կ'երենար , դիւղի օտանդոկը կը մանէ անդութ նայեցուածքով , ու անկիրթ շարժուածքով , ուր որ շատ զիւղացիք դործ չունենալովին՝ ոմանք ընթրիք կ'ընէին ոմանք օրակ իր կը կարգային և ոմանք ալ իրենց դրացեացը դորձին հոգ կը տանէին բռն իրենց դոհուարդութեամբը :

Այս օտարականը սեղանի մը առջեւ կ'անցնի . և սպասաւորին ընթրիք կը հրամայէ , ու ամէն ունակը կերակուրներէն իր առջին կը բերուի : Կերած ժամանակը , իր դիմացի կողմի սեղանը նիշար մէկը նախանձական աչօք զինքը կը դիտէր , և երբեմն երբեմն ումազ մը զարեցուր կը խմէր : “ Աւ Ճանչնամս զիս ” , կ'ըսէ օտարականը , “ որ ատանէկ մը տադրութեամբ զիս . կը դիտես ” :

“ Հըհ , — չէ , կ'ըսէ նիշար պարոնը , որ Ավրատիսս անունով նոյն զիւղին գեղավաճառն էր :

“ Գուցէ կը Ճանչնաս զիս , — բայց հոգ չէ . տասը տալի եղաւ որ ես այս զիւղին զատուած եմ , ըսէ ինձի ինչ կայ չըկայ . Մէյնցի Մէլորդը բնչպէս է ” :

“ Մէյնցի Մէլորդ ! կը դոչէ դեղավաճառը . դործ յիրաւի օտարական էք եղեք , երկու տարի է ոք ան մռած է :

“ Ո՛հ , իրաւ կ'ըսես ” , կ'ըսէ օտարականը ուրախալից լուրը իր գէմքին զուարթութիւն տալով . “ և արդեօք ” . — քիչ մը սպասելին ետքը կը շարունակէ , — “ Մարիամ Լիզին վրայօք տեղեկութիւն մը ունիս ” :

“ Այս , աէք իմ , չորս տարի եղաւ անոր ամուսնանալը ” :

“ Բմուսնացաւ ! որմէն հետ ” :

“ Խտուարդ Մէյֆիլտին հետ ” :

“ Վնիծեալ ըլլայ ” , կը զաշէ օտարականը կէս . մը նստած աթոռէն բարձրանալով . և իր կարծք ձեռքսվը սեղանին վրայ բուռն հարկանելով : Վարդուեցաւ ! և անոր ! ինչո՞ւ , անանկ նուաստ մարդու մը զաւակ առնէ և իս բուլորովին ուրանայ . ոչ , որչափ կ'ատեմ զինքը այդ դորձին համար .

բայց սակայն վրէժս պիտի առնեմ ” :

“ Հա , հիմայ հասկրցայ դուք ովէ եք ” , կ'ըսէ Ավրատիսս . “ Հըամանքնիդ Մէլորդին որդին Կարուլսն եք ” :

“ Ավրատիսս Ճանչնցաւ , քանզի իրօք Խտուարդին վարձքավ բռնած կալուածին տիրոջը որդին էր , որ օտար երկիր կացած էր . կամապաշտ և չարք թաւութեան տէր , տասը տարի առաջ Կարուլս ” Մարիամ Լիզին կը սիրէր : Բայց Մարիամ սըր տով կ'ատէր զինքը և բնաւ հակամիտութիւն չունէր իր կինը ըլլալու . քանի որ տղան կ'առաջարկէր որ իւր ձեռքը տայ , աղջիկն ալ այնքան անզամ դողդղալով ու վախով կը մերժէր : Այս սրաբակայիս մէջ Կարուլս իրենց զիւղին տօնամալու թեան օրը ողելից ըմպելիքներու ներդ ործութեամբ ըլլա մարդու մը Ճակովին սաստիկ հարուած մը տալով , սղաննեց զան : Կարուլս զիւղին փախաւ . և իր բացակայութեամբ իր վեր թափառական կը սպառատէր : Հիմա որ իր զիւղը գարձաւ առաջուանէ , աւելի հարուած ըլլալով , հօրը մահուան լուրը հաճելի էր իրեն , քանդի անմիջապէս երկիրը իր ըստացուածքը եղաւ ինչպէս որ օրինօք ալ ինքն էր ժառանգը : Սաստիկ կ'ուրախանար որ , Խտուարդ Մէյֆիլտ իր կալուածքին երկու տարուան վարձքը ըշհատուցած է , վասնորոյ անմիջապէս զատաստաշնի քաշեց զան . բայց ներդ ստական չափանակ տանիք ունենալուն , զատաստորը վճարեց որ բուլը ունեցածը պարտքատեղ վճարուել , և Խտուարդ տարաբախտ ընտանեացը բախելով վճարեց իր պարտքատեղը :

Այս յիտին տատիճան չքաւորութեան մէջ ժամանակ մը սադիս անդին թափառելին ետքը բարեպազգաբար իրեն բնիկն զիւղին ըիչ մը հեռու երկրադործի մը քով դործ զատ , և սա բաղդատութիւնն ալ ունեցաւ որ կիստիկործան պարապ նորձիթ մը զտաւ որ իր ընտանիքով մէջը կը հնարքանիկն է : Հոս Խտուարդ նորէն սկսաւ կենդանութեան շունչ առնելու և իր ամուսինը զոհ սրտով փառք կու տար Աստուծոյ որ պարտքէ աղատեցան : Օր մը առտուանց կանուխ Մարիամ յանկարծ դըրանը բաղնութեն արթննալով երիտասարդը քունէն կը վեցոնէ ու ան ալ կ'ելլի գուրը կը բանայ . և այս ետքինը կ'աղչը կը մնայ երբ Կարուլս Մէլորդ և Պրաօն անունով իր դորձակալը խըրճիթը մանելնին կը տեսնէ : “ Պարոն Խտուարդ Մէյֆիլտ , կ'ըսէ Կարուլս , ” տհաճելի զործքի մը համար եկանք հոն : Երեկ զիշեր տունս զոլմտեր և որքան արծաթեղիներ որ ունէի բոլորն ալ զողցեր է , զիւղացիք ալ ինձ ծանուցին որ տա-

պործին առաջնորդը դուն ես :

Այս խօսքերուն՝ Խտուարդի պատաժանը միայն իր վեհանձնական նայուածքն էր :

“Տէր իմ, ձեր կօրսնցուցածները աս տանը մէջ պետականը , ըստ Պրաօննախափոլ մը ,”

“Քանզի ուրիշ կերպով չենք կրնար դոհ ըլլալու :

Աս ըսելով անմիջապէս սկսան փնտուել . Խտուարդ և իւր ամուսինը աչ ու գողի մէջ մնացին , երբոր սենեակին գրսի գին դրուած տոպրակի մը տակէն արծաթ պնտի մը և քանի մը դդալ , ու պատահանի մը մէջէն ալ երկու բանալի դտան նէ :

“Կարծեմ թէ ասիկայ բաւական ապացոյց կրնայ ըլլալ , պարոն Խտուարդ , կ'ըսէ Կարոլոս , արծաթները իր ընկերին ձեռքէն կ'առնէ նայելու դիտամբր : “Մի այլայլիր , բանը կը մնայ քեղբանա իրկելու :

Աս ըսելով Պրաօնը կը նրկէ որ կառավարութեան երկու պաշտօնակալ կանչէ , և առանց ժամանակ կօրսնցունելու Խտուարդ Մէյֆիլտը քաղաքին բանալ կը տարսուի : Մարիամ , ցաւալի որտիւ արկւն արտասուք կը թափէր , և առ ամէն տեսածին վկայ էր . բայց իր սրտին կսկիծը ու առապանքը օգուտ չեն ըներ որ ժամանակը պարտազ տեղը կորսնցունէ , ալ իր բնական պաշտպանէն զրկուած էր . վասնորոյ շուառով զնաց զործ փնտուելու որ տնօթի չի մնան : Խտուարդին դլաւորը զործ տըաւ իրեն , որուն միջոցաւ չնչին բան մը կը վաստըկէր , որ հազիւ թէ իրեն և իւր երկու սիրուն պաւկըները ապրեցնելու կը բաւականանար : Իր էր կանը դասին օրը կը մերձենայր և զիշեր մը որ իր խրճիթը նստեր կրակարանին մէջի վառած փոյտերէն ելած կայծերը կը դիտէր , յանկարծ մարդու մը ներս մանելին ստրսափեցաւ . քանզի դուռը կղպած չէր . այս մտնողը Կարոլոսի զործակալը . Պրաօնն էր : “Յայտնի է քեզ , կ'ըսէ Պրաօն , “որ քու ամուսնոյդ գէմ երկու վիայներուն մէկը ես . եմ . Կարոլոս և ես կուտեցանք ու վաղուան օրը Ճանապարհորդ եմ Աւթթալիս երթալու . սակայն երթալիս առաջ պէտք է փոստովանիմ քեզ , որ զանուած զորութիւնը բալորովին խարէութիւն մ'էր , զոզոն սեպուած բաները Կարոլոս Մէյֆիլտին ձեռքովը հոն գրաւեցան . բոլոր ըրածները ձեղի գէմ մշանչենաւոր վրէժ մ'առնելու : Համար էին ”:

Մարիամ միաբը շփոթած շնորհակալ եղաւ իրեն ըսածներուն համար . ու Պրաօն մնաս բարեաւ ըսելով զատուեցաւ . . . . .

Դատաստանի օրը եկաւ , խուռն բազմութիւն ըեցուեր էին . սրահին մէջ : Քանզի ամէնքը կը

Ճանշնային բանտարդ եալը : Խտուարդ Մէյֆիլտ բանաէն հանուելով դատաստանապետաց առջին բերուեցաւ : Վոաջին վկան կանչուեցաւ որ Պրաօնն էր , բայց հոն չփար որ չքարմանին պատահանէ : Կարոլոս կանչուեցաւ որ յառաջ դայ իր վկայութիւնը տալու ու տուղելու : Իր ձեռքը Սրբազն մատեանին վրայ դնել տուին որ երդում ըսէ , և երբոր երդում ըսէ , ընելու վրայ էր , բազմութեան մէջն կնիկ մը աճապարանօք առաջ կը նետուի ու զիմացը անցնելով կը պոռայ . “Օգոյշ եղիք ! պարօն Կարոլոս Մէյֆիլտը , քու հոգւոյդ գէմ չարիք չի բերես :

“Խենթուչի ! պոռայ Կարոլոս , ինչ որ կը վկայեմ Ճանշնային թիւն է .”

“Ասւ է պոռայ կինը” : “Եղն կէտին յան կարծահաս մահուամբ Կարոլոս զետինը կ'ինկնի անփենդան : Խտուարդ Մէյֆիլտ անմել կ'ելլէ ու իր նորահաս և հաւատարիմ ընկեր Պրարիամը իր կեանքը կ'ազատէ որ Կարոլոսին սպաննողուչին եղած էր :

### Տ

#### Ա Լ Ֆ Բ Է Տ Ա Ւ Ե Կ Ի Ւ Է

##### Ը ա ր ո ւ հ ա յ ն թ ի ւ լ ի ւ ն (1)

Գ լ ո ւ կ ի ս գ .

#### Ո Ւ Ր Ե Խ Ա Ռ Ի Թ Յ Ա Ռ Ե Ր Մ Մ

Պայծառ ու զեղցիկ օր մըն էր , երկնից երեսը ամիզ մը չէր երկար , և արեցակը իր ճառագայթ ներկովը օդին ցրառութիւնը մեղմացուցած էր : Վարոն պարոն Ֆերայնանդ այցելութիւն մը ընելու պարաւորուած ըլլալով . կէսօրուան ճաշը լմցունելին երկու ժամը վերջը ձի հեծաւ իր այցելութիւնը ընելու համար , տան ծտուաներն ալ զործերսին լմցունելով ամենքը դուրս ելան , և միայն տան մէջ մնաց Եւզինէ իր Աստիա խնամածուովը :

Ասիիա պատուհանի մը առջեւ նստաւ ու սկսաւ կար կարել , Եւզինէ ալ փոքր ինչ քովը նստելով խօսակցութիւն ընելին ետքը , տեղին ելաւ ընտիր զիքը մը տաւ ու գէպ 'ի պարակը յառաջացաւ :

Եւզինէ զեղցիկաւեան գիցուչիկ մը պէս պարտէզին մէջ կը ցրազայէր , զիքը ձեռքին մէջ բռնած կ'ընթեռնոյր , վանմ տեսարան : Վայն պարզ

մանուշակաղոյն Յօդան, թոյլ թոյլ ձգուած մաղեց  
ըլ, իր շնորհալից գէմքին պերժութիւնը կ'աւել-  
ցընէին, աղջուանման նայուածքովը կարծես թէ  
ծաղկիները ու բոյսերը կենդանութիւն կատնէին,  
ոդք հանդարս ու հանդիսաւ էր և ուրիշ ձայն չ'էր  
լսուեր բայց միայն Եւղինէի ծողոցին բոյսերուն  
վրայ քսուելով հանած խցուցը. Եւղինէ այսպէս  
քիչ մը պարտելով տախտակէ շինուած քանակէի  
վրայ նատաւ որ պարտէ զին ներսովը շինուած էր:  
Ալֆրէտ ատան և հինգ օր կար որ իր սիրելի Եւղինէ  
նէն տեսած չ'էր ամենեին, քանզի հիւանդ անկազնոյ  
մէջ կը զանուէր, այսօր իւր առողջութիւնը լսու  
վեճակի մէջ տեսնելով. յարմար առթիւ մը իր  
կարօտակէ տեսութեան փափառը լցնելու եռան-  
գեամբ կ'աճապարէր: Ալֆրէտ ներս մտաւ տոանց  
մէկը տեսնելու, և իր սիրելի Եւղինէն առանձին  
գտնելու. յոյսով գէոլ 'ի պարտէ զատաշացու և  
սկսաւ մատղութեամբ չորս կողմ փնտուել... ահ  
Եւղինէն դպաւ աչքին և կամացուկ անոր եաւի զին  
վարդենիի մը քով պահութեցաւ որ անոր խօսքերը  
մտիկ ընէ, Եւղինէ որ Ալֆրէտ դիտած չ'էր և  
որուն սիրոյն բորբոքմանէն և կարօտէն ինչ ըլլա-  
լը չ'էր զիտեր, տասն և հինգ օր է որ զինքը չ'էր  
տեսած, ինչու կենար դիմանալ, որտին խորէն  
մէյրը հառաչեց և կտրուկ ու ախուր ձայնով մը հե-  
տեսալ խօսքերը արտաքերեց: "Ալֆրէտ, քու  
քաղցրիկ կերպարանք տեսնելու համար բաւական  
ժամանակ է զուրկ եմ մնացած, քու կազդուրիչ խօս-  
քերդ տասն և հինգ օր է որ լսած չ'էմ, ահ որչափ  
բոնութեամբ կիշխես սրտիս և զգացմանցու վրայ,  
եթէ այս բոպէիս մէջ զգայիր թէ ինչպէս կը տան-  
ջուիմ, հարկաւ պիտի ցաւէիր վրան, ուր ևս ար-  
դեօք: Ասուած իմ, մեղմացուր իր ցաւերը և աղ-  
դէ իր սրտին որ զայ իւր տեսութիւնը վայելեմ:  
Եւղինէ այս խօսքերը արտաքերեց, և դլուխը ձեռ-  
քին վրայ կրթնցնելով սկսաւ մարդարտի պէս ար-  
տասուաց կաթիւներ թափել, իր վարդաղոյն ու  
քնքուշ այտերէն: Ալֆրէտ այս խօսքերը ամենն ալ-  
լարը անչնար եղաւ ինքինքը զնպել, կամացուկ  
մը տեղեն եղաւ ու զնանց. Եւղինէի քովը նստաւ  
առանց երետլու, և իր ձեռքը անոր բարակ մէջքէն  
անցունելով նուազիալ աչքերով զայն կը զիտէր,  
և հրաբորքով սիրով վառեալ ինքնինքը բոլորովին  
կորոնցոցած էր: Եւղինէ նորունի քունէ արթն-  
ցածի պէս մէյրը աչքերը գէոլ 'ի Ալֆրէտ դար-  
ձուց, ինչ քաղցր հաճութիւն երբ կրգար անորէ  
զըկուած, երկուքն ալ շփոթած և այլայլութեամբ  
մէկմէկու երես կը նայէին, առանց բառ մը արտա-  
սանելու և ուրախութեան մէջ կը զտնուէին զի-

րենք բոլորովին մինակ տեսնելով: Եւղինէի  
կուրծքը կ'ելլէր ու կիջնար, իր անուշ նայուածքը  
Ալֆրէտին դարձուցած էր որուն սիրու կը ծակէր,  
աչքերէն ալ արտասուք չ'էին թափեր, բայց տո-  
կարին այսերուն վրայ մնացած քանի մը թայ կա-  
թիւ կը նշանարուէր: Ալֆրէտ որ բոլորովին շրփո-  
թած և այնպէս սիրով վառած էր որ ինքնինքը ան-  
կարելի էր բռնելը. "ահ, Եւղինէ!", սրտին ներ-  
սէն կիսկուուր ձայն մը ելու, որուն արձագանք  
"Ալֆրէտ, կը սիրես զիս", հարցուց Եւղինէ:  
Ալֆրէտ որ բոլորովին լրու ու մունչ կեցած էր  
մինչեւ այս ատենա, տեղեն ելու Եւղինէի առջելը  
ծնկան վրայ եկաւ և անոր շնորհալից ձեռքը պա-  
շաւ և եաքը կուրծքին վրայ գնելով հետեւալ  
խօսքերը ըստա: "Ահ, Եւղինէ, եթէ աշխարհիս  
մէջ միտքարութիւն մը ունիմ, եթէ աշխարհիս մէջ  
սիրոս մէկը կը սիրէ, կը խօսավալանիմ քու և իմ  
անմահ Ալեղջովը առջելը թէ գուն ես, թո՛ղ եր-  
կինք, թո՛ղ արեգակը և լուսինը իմ սրախ թարդ-  
մանը ըլլան, կրնամ ապրիւ տանց գքեղ սիրելու,  
կրնամ տանց քու քաղցր տեսութիւնք վայելելու  
կենգանութեան օդ շնչել, քան լիցի, բոլոր զգա-  
ցումն գուն ես, և սիրոս զքեղ կը սիրէ և առանց  
քեզի հանգառութիւն չանի երբէք: Եւղինէ, հը-  
րամայէ այս բոպէիս մէջ, հրամայէ, ինչ որ կու-  
ղես անմիջապէս կատարելու, սրպէս զի կարող ըլլամ  
քեզի սէրս հաւասարելու: Հրամայէ հաղիս, եթէ  
զիտնայիր թէ որչափ կը սիրեմ, եթէ զիտնայիր  
թէ որչափ մտածմունքս եղած ես, անշուշու այս հար-  
ցումն ալ չ'էիր լներ: քանի զիտները անքուն  
անցուցած եմ քեզի համար, քանի զիտները ար-  
տասուօք լուսցուցած եմ միայն զքեղ մտածելով,  
քանի զքոսանքներ և որչափ խնջոյքներ անշամ և  
անհօս եկած են ինձի առանց քեզի ըլլալով: Եւ-  
ղինէ, գուն երեւելի օրիորդ մըն ես, քեզի դուք-  
սեր և կամներ կան սրտարաստ, պիտի թողման զիս  
օր մը որ մոռնիմ անմիթթար, ահ, Եւղինէ...  
Ալֆրէտ տակաւին կուզէր շարունակել, բայց  
արտասուօքը ընդմիջեց իր ձայնը և նուաղեալի պէս  
ինկաւ Եւղինէի ծունկերուն վրայ և երեսը զոցած  
կուլար: Ալֆրէտին եռանդալից զգացումը և ար-  
տասուօքը խոռովցին: Եւղինէի քնքուշ սիրու, և  
ինքնինքը զքեզէ կարմացուցածի պէս ինկաւ ինքն  
ալ անոր վրայ: Պահ մի լուսթիւն տիրեց, երկու  
սիրահարաց մէջ, Ալֆրէտ Եւղինէի ծունկերուն  
վրայ, Եւղինէ ալ Ալֆրէտին վրայ երեսնին զո-  
ցած կը մտածէին: Եւղինէի մտածմունքը Ալ-  
ֆրէտն էր, Ալֆրէտին ալ Եւղինէն:  
Այսպէս քիչ մը ատեն լուր ու մունչ մնալու:

յետոյ Եւղինէ զլութը վեր վերցուց Ալֆրէտին  
թերէն բռնելով իր քովը տախտակէ հստարանին  
վրայ հրամցուց, թաշկինակովը անոր աշքերէն  
վաղած արտասուքը սրբեց և ձեռքերը սխմելով ը-  
սաւ . “ Ալֆրէտ այդպէս մէկ խօսք մը քեզմէ չ'է ի  
յուսար . գուքսեր և կոմսեր կան սպառաստ, ի՞նչ  
կուզես ըսել . միթէ զիս ուժովները հարուստ ըլա-  
լովին սիրելի՞ն ինձ, Ալֆրէտ, ես սիրա կուզեմ  
և ոչ ստակ, ի՞նչ է մանաւնութիւնը, եթէ օրիոր-  
դի մը իր սրտին ուղածը չ'ըլլայ, պատիժ ու մահ է,  
Ալֆրէտ, կերպնում յանուն երկնից և քեզի մը շ-  
ալիջնաւոր սէր իր խոստանամ. գուն առաջին ան-  
դամ սրտիս մէջ սիրոյ հիմն ձգեցիր, առաջին ան-  
դամ զքեզ սիրեցի ու պիտի սիրեմ իսկ մինչեւ յե-  
տին շունչը, ուրախ եմ որ փոխագարձը կը տեսնեմ  
քեզմէ. և սրտիս արձագանքը կը լսեմ. ով երկնային  
քաղցրութիւն . բայց ըսէ կ'աղաչեմ այս տասն և  
հինգ օրը ինչպէս անցուցիր և ինչու անդամ մը  
չ'երկցար : Եւղինէ, ի՞նչ իր կարծես առիթ մը ու-  
նեցայ ու չ'եկայ կամ կարող էի և չըրի, ոչ ոչ, մի  
երկբայիր, ասան և հինգ օր է որ հիւանդ անկոկինն  
եմ. ու չ'է կարող զլուս վերցնել, այսօր զեղեցիկ  
առիթ դայ և եկայ զքեզ զանելու և նուե զեղեցիկ  
լում մը զքեզ ուրախացնելու :

— Շատ կը ցաւիմ որ այսպիսի գժեաղդութիւն  
մը եկաւ վրադ, բայց ըսէ նայինք ի՞նչ է այն զե-  
ղեցիկ լուրը :

— Արգարե զեղեցիկ, որ մեծ ու զօրաւոր իրա-  
ւունք մը պիտի ըլլայ զմեղ միացնելու, ու երջանիկ  
և հանդիս կեանք մը վայելելու :

— Ի՞նչ է կաղաչեմ, շուտով լսեցէք, զօրաւոր  
իրաւունք մը պիտի ըլլայ զմեղ միացնելու, աչ  
ասկէ աւելի ուրախառիթ լուր մը չ'է իր կրնար հա-  
զորդել :

Ալֆրէտ ձեռքը դէպ ՚ի զրպանը ամրան ու նա-  
մակ մը հանելով Եւղինէ ձեռքը տուաւ . Եւղինէ  
հետաքրքրութեամբ մը բանալով սկսաւ հետեալ  
խօսքերը կարդալ :

Պարսն Ալֆրէտ :

Քու մօրեղլայրդ այս օրերս մեռնելով :  
երկու միլիոն ֆռանք կտակաւ քեզի ժառանդութիւն  
կը թողու, ասոնք սպառաստ են և մենք ու քու հը-  
րամանիք կտակաւնք :

Վեհնայի տէրութեան պանքային  
վերակացուն

մա \* \*

Եւղինէ այս խօսքերը կարգացած ատենը յայտ-

նի կը ցուցունէր իր սրախ ուրախութիւնը և դառ-  
նալով Ալֆրէտին ըսաւ . “ Կրամ ասոնք զմեղ  
միաւնութիւնը մեծ գիւրութիւն պիտի տան և հօրա հա-  
ւանութիւնը առնելու համար գժուարութիւն բնաւ  
մնալու չէ, բայց առանց ասոր աւ մեր սէրը միջտ  
անքականելի էր, ոչ Ալֆրէտ, մի կարծեր թէ պտա-  
կիդ համար զքեզ կը սիրեմ, ոչ ոչ, արգէն այդ  
հակսանութիւնը չունեցած զիս շատ անդամ փոր-  
ձեցիր :

— Եւղինէ, ես աւ, ըսաւ Ալֆրէտ, այսօր չէ որ  
զքեզ կը սիրեմ, առնի անդամ սիրոյ կայծը դուն  
ձգեցիր սրախ մէջ, սիրաս սիրեց քեզի և երջանիկ  
կը համարիմ ինքլինքս որ քեզի պէս օրիորդ մը  
սիրելու բարեկազդութիւնը ունեցայ, և նաև ու-  
քամ եմ անսնելով որ ձեզի արժանաւոր եղած պա-  
տիւը ու հանդսանութիւնը կարող պիտի ըլլամ ը-  
նելու, ոչ Աստուած իմ, օրհնեալ ըլլայ քու սուրբ  
կամքդ, օրհնեալ ըլլայ քու անքննին տնօրինու-  
թիւնք հաղար օրհնեալ: բայց այս գժբաղդութիւնի  
նը ունիմ որ սախպուած եմ քսան օրի չափ ձեղմի-  
հեռանալ որ այս ժառանդութիւնը երթամ ձեռք  
բերեմ, սակայն այս բաժանաւմը ծանր չէ, Եւղի-  
նէ, և երկայն պիտի չունէ”:

Եւղինէ այս խօսքերէն դէմքին վրայ արտամու-  
թիւն մը նկարուեցաւ և Ալֆրէտին դառնալով ը-  
սաւ . “ Ալֆրէտ, պիտի մէկնիս ուրեմն այս ժառան-  
դութիւնը ձեռք բերելու համար, ոչ սափիայ  
գժբաղդութիւնը մընէ ինձի . բայց հոգ չէ, ետքը  
զմեղ երջանիկ ընելու շատ պիտի օդնէ . սակայն  
երբ պիտի մէկնիս :

— Վաղը առտու և այս վերջին տեսութիւնս է  
որ կընեմ, ինձի համար աւ ասկէ գժուար բան  
չկայ, բայց երթալս հարփէ, և ժամ յադաչ գործու  
լմացունեմ և զամ երջանիկ ապագայ պատրաստենք  
քեզի չետ :

— Ա՛հ, 20 օր բաժնուիլ, անըմբերելի է, բայց  
ըսէ ինձ այդ զվայմանց մէջ հաւատարիմ ես :

— Եւղինէ, ըսաւ Ալֆրէտ, այսքան պտեհուան  
մէջ զիս չփորձեցիր տակաւին, ի՞նչ աստիճան վը-  
րագ սէր ունենալս վերահասու: չեղա՞ր արգեօք,  
կամ օր մը երկբայեցնելու առիթ տուած եմ, աղնիւ  
Եւղինէ: հաւատափ եղիք որ զքեզ կը սիրեմ, և քե-  
զի համար պատրաստ եմ ինքլինքս զոհելու և ամէն  
բան նուիրելու, երկբայէ թէ արեգակը լոյս շունի-  
բայց սիրայ վրայ բնաւ մի կամկածիր, երկբայէ  
թէ աչաղին ովկիանոսը ջուր չունի, բայց մի կաս  
կածիր թէ սրտիս մէջ սէր չունիմ և բնաւ մի տա-  
րակուսիր թէ սէր պիտի նուաղի . այս սէրը պէտք  
է որ մինչև զեղեզման հետ տանիմ, զի անչնարէ

այս աշխարհին մէջ առանց քեզի ապրիլ, բայց ներէ սիրուհիս, ժամանակը անցած է, Ճամբորիուշ թեանս պատրաստութիւնները պէտք է որ տեսնեմ, քանզի արշալոյն առաջ Ճամբայ ելլելու հարկադրուած եմ:

— Այս, Ալֆրէտ, ըստ Եւղինէ զարովանօք, քու աշխիս սիրուգ կը Ճանչնայի և այսօր առաել և համարում կառնում վրադ, քու սիրոյդ վրայ երկրայիլը քրէական յանցանք մըն է. քեզի պէս աղջնիւ երիտասարդ մը կրնայ զիս խաբել . . . . ուրեմն վաղը կերթան . . . . այս վերջին տեսութիւնդ է ”:

Ալֆրէտին աչքերը արդէն արտասուքով լիցուեր էին և չը կրնար Եւղինէի վրայէն դարձնել, խանդաղատանօք ձեռքը բռնեց ու սրագաւ մնան բարով ըսելով:

— Կերթան ուրեմն, ըստ Եւղինէ արտասուք և այնպէս ձայնով մը որ Ալֆրէտ ինքնինքը կորուցուց:

— Այս, ըստ Ալֆրէտ դրկելով զան իր բաղկացը մէջ, բայց մի լար, 20 օր կարճ ժամանակ մըն է, մանաւանդ գեղեցիկ առիթ մը ձեռք բերելու համար կը մեկնիմ . . . . Մնան բարով; Եւղինէ ”:

Երկուքին աչքերէն ալ զետի պէս արտասուք կը վաղէր, սաստիկ եռանդեամբ զերար զբկեցին ու պազնուեցան . . . .

Ալֆրէտ թռաւ Եւղինէի աչքէն :

Երթաս բարով, կրկնեց Եւղինէ, երթան բարով, Աստուծոյ ողորմութիւնը և օգնութիւնը վրադ ըլլայ, Աստուծած յաջողէ զարձքո. մեկնեցաւ Ալֆրէտ բայց մայն իր մարմինը, հոգին միտքը և մըտածունքը Եւղինէն յափշտակեց :

Ալֆրէտ, զոչեց Եւղինէ ինքնիրեն. ինչու արդեօք այս բաժանումդ ինձի այսափ ծանր կուշաց. ինչու . . . ա՛հ . . . ինչու ձկեցի որ մեկնի, ձկելու վրայ կը ցաւիմ, ա՛հ ինչու այսափ կը գըճուարիմ, արդեօք պիտի տեսնամ այն երջանիկ վերադարձ. . . . Աստուծ իմ: Եւղինէ ծնկան վրայ եկաւ բազկատարած և իր արտասուլալից աչքերը դէպ ’ի երկինք վերցնելով հետեւել սրասուչ աղօթքը ըրաւ:

“ Աստուծած անքննին և ամենակարող, գուն որ երինց բարձրութենէ քու հանրատես աչքովդ ամամականացուաց գործերը կը գիտես և քու ուղրութեանդ չափ ու սահման չես գներ; զթա զորութեանդ չափ ու սահման պահանակն է, յոյս գուն ես ու քեզի եմ, ասպահնած և սիրելի Ալֆրէտիս, գիւրացուր անոր Ճամբորդութիւնը և տուր ինձ այն բարեբաղդութիւնը որ գարձեալ տեսնամ, Աստուծ իմ, յոյս գուն ես ու քեզի եմ, ասպահնած և սիրելի Ալֆրէտիս ալ քու գթառատ ինամոցդ է. կը յանձնեմ”:

Հեծկլոտանքը աղօթքը ընդմիջեցին, ու ոտքի վրայ ելլալով սկսաւ կամաց կամաց դէպ ’ի սենեակը վերադրունաւ:

(Եպիկ ընդհանուր)

### ՅԱՆԵՐԻ ԺՈՒՅԵՐԸ

#### ԵՐԱՄԱՆԱԿԱՆ ՔԵՐԱԾԵՎԻ ԴԻՎԱՆ

##### ՄԻԱԽԹԱՅԻՆ ԵԲ ՕՐԴԻՆԻ

Բաւական ժամանակէ ’ի վեր ձեր մէջի եղած կորիւ տեսնելով, այնչափ ցաւ ու վեշտ զզացած եմ զօր չմ կրնար պատմել. առաջին անգամ կարծեցի թէ նշանածի կախ կ'ընէք և մէկոմէկէ զերազանցելու և աւելի զեղեցիկ երեալու կ'աշխատիք . . . . բայց ո՛չ, բոլորվին տարրեր տեսայ ձեզի, բոլորովին ուրիշ կերպ. ձեր վէճը որ աշնափոր և չնչին խնդիրի վրայ կը կայանայ, այնպէս մեծեր, խոշորցեր, քաշուեր ու քաշկըռատուեր է, որ իսպանակինթոր անլուծանելի հանգոյց մը դարձեր է, և կարծեմ թէ Աղեքսանդրի սուրը անդամ անկարող պիտի ըլլայ երկուքի բաժնել, եթէ գուք զայն պարզելու չպարեհաձիք :

Եղնիւ Միախթային և ՕՐԴԻՆԻ, ձեր կրտսեր քոյրն ալ ձեզի կը պաղատի, կ'աղերսէ արտասուլից աչքով որ ալ զադրիք այս վիճարանութենէ, ալ դադրիք բոլորովին զոնէ ’ի սէր Ազգին. քանզի հետեւութիւնը խիստ զէշ նշարեցի. ո՛չ, խիստ ցաւալի, վասն զի այս կույզ ասպարէզին մէջ անանկ զեղեցիկ երիտասարդներ յանիրաւի վիրաւորուեցան ու զետինը ինկան, որոնց մէջէն մէյթէ աղնիւ սիրահարներ կրնայինք զըաւնել:

Միախթային և ՕՐԴԻՆԻ, այս վէճերէն խէր չկայ, ազգը օգուտ չքաղեր, Բանադատութիւնը բօլը ուղղամուաց սիրելի է, բայց երբ օրինաւոր սահմանին մէջն է, երբ անձնական պատույ չդպիք, երբ հայհոյութիւններ, զբարտութիւններ, և չարախօսութիւններ չպարունակեր, և այն ատեն պայն կրնանք աղզին օգուտ մատակարարել, զի խնդիր մը կը մաքրուի, կը յատակուի, և հասարակութեան առջելը սրոշուի կերպով կը ներկայացուի: Ազնիւ քոյրերս, թողարկէք այս վէճը իր զգուելի տնդունդին մէջն է, և եկէք ’ի միասին աշխատինք մեզի նպատակ ունենալով աղզին օգուտ և մարդկային բարոյական շահը: ՅԱՆԵՐԻ ԺՈՒՅԵՐԸ, որուն դրութիւնը միշտ խաղաղաբարկան է, զէել ալ ’ի խաղաղալութիւն և ’ի հաշ-

առութիւն կը հրաւիրէ՛, կը փափաղի, կ'աղաչէ՛, կը  
պաղատի, որ իրարու սիրոյ և բարեկամական ձեռք  
երկնցնէք, և առջենին պէս իրարու սիրալի կա-  
պակցութեամբ մը կապուիք: քոյրերս, ընթերցո-  
վաց և ժողովաւրդ ին զգուանք տուաւ ձեր վիճա-  
րանութիւնը, և արտունջներ ամէն տեղերէ կը  
լուսէին:

**ՄԻՈՒԹԻՒՆ և ՕԸՊԴԻԿ.** Բնչ ողէաք  
ունիք այսախի կուուելու, և Բնչ հարկ զծեղ կ'ըս-  
ափէր այս աստիճան վէճը հասցնել: Իրարու նա-  
խանձելու առիթ չունիք: քանզի երկուքնիդ ալ ա-  
նուշ էք, երկուքնիդ ալ քուէլ, և աչքերնիդ կի-  
զող, խոշը խոշը հաւաքնէրը հազած, չօրունե-  
րվա սխմուած կը փայլիք, ձեր ճակատը խարտեաշ  
խոպութիներով և ֆրէկներով զարդարուած է, և  
անանկ շարժումներ ունիք, որ խիստ գիւրութեամբ  
կրնաք մէյմէկ սիրահար գտնել: Քայլ ձեր արդի  
ընթացքը շատերը կը վախցնէ, քանզի պիտի ե-  
րևակայեն թէ ասոնք քանիք որ երկու քոյր մէլուեղ  
չեն կրնաք ապրիլ, հասկա Բնչպէս իրենց տան մէջ  
պրէկ պիտի ընեն, և այս խոսքերուա ապացոյց՝ քա-  
նիք մը օր առաջ մէ կը զիս պիտի ուզէ եղեր, ետ-  
քը լսածիս նայելով զայող խնամին ըսեր է թէ՛:  
**ՅԵՒՏԵՐԺԵՀԵՐՄԱՆ** անոնց քոյրը չէ մի՞:  
Կը նայիք որ մէջ աեղը զիս ալ, կը լիսաէք:

Աչա կը վերջացնեմ խոսք ձեղի վերստին ա-  
պատելով որ հաշոտուիք և իմ խրաս այս ըլլայ:

**ԱՄԲԵՑԻՔ ԶՄԻՄԵԱՆՈՒ:**

## Յ Ե Ս Ա Բ Ա Ա Ն Դ

Վ Ե Ն Ե Տ Ի Կ Ի Վ Ե Ա Բ Ա Ա Ն Բ

Ը Ա Վ Ա Խ Ա Բ Ի Վ Ե Ա Ա Ն Բ

Ն Ե Յ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր

Ճ Ե Մ Ե Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր Ա Վ Ա Կ Ա Ր</

Լօր. Ո՞ւր կ'երթամ կոր : լուսամ հայութ գիտի առաջարդ տէր , պիտի երթամ փու հին տիրոջս Հրէին ձան տամ , որ զայ իմ նոր տիրոջս Քրիստոնէին հետ ընթրիք - ընէ :

Լօր. Կեցիր նայէ ինչ կ'ըսեմ , առ առ . — ու ըսէ սիրական Շէսիքայիս՝ որ ըսածը կ'ըլլայ . — զաղուուկ՝ ըսես , կ'իմանաս . զնա . — լուսէն հեւէ :

Պարոնայիք ,  
աս իրիկու գիմակ պիտի գրուինք , հաղուստնիս  
պիտի փոխենք , ես ջահակիր մը զայ :

Սաշար . Հապա , խօսքերին ինտոր եր . ես  
հիմա տուր համար պիստ երթամ :

Սաշան . Ես ալ անանկ :

Լօր. Ուրեմն Կրաթիանոյին սենեակը եկէք .  
ասկէ մինչև մէկ ժամ Կրաթիանոն ուես հսն կը  
զանուինք :

Սաշան . Պինտ աղէկ , անանկ կ'ընենք :

Սաշան . Սաշան և Սաշան իււէն :

Արա . Այդ նամակը սիրուն Շէսիքայէն չէր  
արդեօք :

Լօր. Քեզ հիմա ամէն բան պէտք եմ ը-  
սել : Զինք իր չորը տնէն վերցնելուս  
բոլոր Ճամբանէրը , անկէ աք հետն ինչքան ուկի  
ու գոհարեղէն առնելը , ու ինչ կերպ սպասաւորի  
հագուստ պատրաստած ըլլալը կ'իմացնէ կոր ինձ :  
Թէ որ այն Հրէայ հայրն երբեք Արքայութիւն  
մանելու ըլլայ՝ զիացած ըլլաս որ իր սիրուն աղ-  
ջական երեսէն է . ու թէ որ բնաւ բաղդն իր ուո-  
քին տակ արգ ելք գնէ՝ ուրիշ կերպով ներումն չի-  
պիտի ինգրէ , այլ պիտ ըսէ որ յանցանքն իր  
անհաւատ հօրը Հրէինն է : Քալէ , հետո եկաւ ,  
կարգան սա քալած ժամանակդ . սիրական Շէսիքաս  
իմ ջահակիրուհիս ըլլայ պիտի :

իււէն :

## ՏԵՍԱՐԱԿՆ Ե .

Եցն աեղք . — Շայօքի առն առ չեւ :

Համոք և Խուշիու իււէն :

Շայօք . Աղէկ՝ կը նայիս դուն ալ , աչքդ  
քեզ վկայ կ'ըլլայ , ու ծեր Շայօքի և Պատանիօյի  
մէջ աեղք եղած ասպերերութիւնը կը տեսնես .  
— ինայէ , Շէսիքա . (իւր աշխիլ կը կանէ )  
— ալ իմ քալէն երթալէք երտք՝ անանկ կերակուր-  
ուերը . չի պիտի կրնաս լափրտել , ինչպէս որ քը-  
թէդ փէքդ կը բերէիր . իմ քալը եղած ասենդ .  
— քեզ կ'ըսեմ , Շէսիքա , կը ըսեմ : — ալ հոս-  
ըրածիդ պէտք քնանաւ , խորդալ , ու լալէրդ պա-

տուտել չի կայ հոն . — ինձ նայէ , Շէսիքա ,  
չես լեեր :

Լօնչ . Հնա նայէ , Շէսիքա :

Շայօք . Վեզ ով ըսաւ որ կանչես . ես քիզ  
կանչէ ըսի :

Լօնչ . Չեր աէլքութիւնն այսպէս սովորու-  
թիւն ունէր , ես ալ առանց հրամանի քան չէի  
կրնար ընել :

Շէտք իւ հուն :

Շէսիքա . Ի՞ս կանչեցիք , ի՞նչ կը հրամայէք :

Շայօք . Աս իրիկու ընթրիքի հրամամութիւն եմ ,  
Շէսիքա , ուստա բան լիքներս . — իմ երթալը  
ինչ հարկ էր , ինձ բարեկամութիւն ցուցնելու  
համար չէ հրամային որ , այլ շղզքորթութեան  
համար . ակայն ցուտ - ընեմը երթամ , ու սա Քը-  
րիստոնէին շայլութիւններով կշտանամ : — Շէ-  
սիքա , աղջիկս , տուն աղէկ նայիս . — Ճշմարի  
սիրտաւ չուղելով . կ'երթամ կոր , իմ անդորրու-  
թեանն վրայ՝ մնաքէս զէշ մասածնւնքներ կ'անցնին  
կոր , ինչու որ աս զիշեր ստկի տապրակներ տեսայ  
երազիս մէջ :

Լօնչ . Կ'ակաչեմ , տէր իմ , հրամայէցէք ,  
իմ երիտասարդ աղաս : հրամանոցդ կ'ըսպասէ ու  
փայտառակութիւննիդ տեսնել կ'ուզէ :

Շայօք . Ես ալ իրենը տեսնել կ'ուզէմ :

Լօնչ . Ումէ չերնին զաղառուկ խօսք մը ըրին ,  
չըսում ձեզ որ դիմակաւորին մէկը պիտի տես-  
նէք . զոր երբօր տեսնէք՝ պիտի իմանաք որ վերջի  
Զատկին երկուշաբթի օրը , առաւոտուն ժամը վե-  
ցին քթիս արիւնոտելուն պատճառն ուրիշ բան  
չէր , բայց եթէ ինք (1) , ինչպէս որ բակլա - խո-  
րանին օրն ալ օրհառարակէ աք լման չըրս ապրի  
եղաւ որ անդամ մալ բալ բացուեցաւ :

Շայօք . Ի՞նչ կ'ըսես կոր , ծպտին պիտի ,  
գիմակաւորին պիտի , իս մտիկ - ըրէ , Շէսի-  
քա , գոներս կղալէ զօց - պահէ . ու երբօր թըմ-  
բուկին՝ ու վիզ - ծոռզ սրածայն սրինդին զարշե-  
լի ծայները կը լսես , պատուհանները չի վազես ,  
ու զլուխդ փողոցին մէջ հանելու չի համաձակիս ,  
որ երեսնին ներկած յիմար Քրիստոնեայները  
տեսնես , այլ տանա ականջները՝ պատուհաններն  
ըսէլ կ'ուզէմ , զոյէ , որ անանկ ականչ խցնող  
կոսիս ձայներ իմ Հանդարատ տանս մէջ չի մտնեն ,  
— Յակոբ նահապետին զաւազանը վկայ ըլլայ՝  
երգում կ'ընեմ որ , աս զիշեր ուրախութիւն ընե-

(1) Լուկիոսի համար կ'ըսէ անշուշտ : Վերեբի որ իսէ զնը՝  
Շէսիքայի համար ըրած միջնորդութեան պատճառ ու  
ինկը ու քիթն աբիւնոտիք :

լու քնարին ախորժակ չունիմ. բայց երթամ պիտի : — Առջեկն դնա գուն, շահ - լակոտ : ու ըսէ որ պիտի դամ:

Լուս. Ես առջեկն կ'երթամ, տէր իմ, — իս թուն, գուք այսու ամենայնիւ, աչքերնիդ պատուհանէն ասդին մ'առնէք, ինչու որ Քրիստոնեայ մը պիտ անցնի, որ Հրեուհին մ'աշքը տեսնելու կ'արժէ :

Խօնեւ իւնէ:

Շահ. Ի՞նչ կ'ըսէ Հաղարի ծնունդ իւնեւթը, չէ՞ :

Ճեզի. Բան ըստաւ . մնաք բարով, խաթունս, ըստ, ասկէց զատ բան չի լսեցի :

Շահ. Անբանը մարդալարի է, բայց ծակ աչք լօթին մէ կն է, զործի մէ չ ստիգելու ըլլաս նէ՝ ծանրաքայլ խուռնչ կը նմանի շահ - լակոտը, ու ցորեկ ատեն՝ վայրի կատուն աւելի քնանալու կարող է : Ես իշմելուները փեթակիս դ լունը չեմ. ժողվեր, ահա անոր համար զինք քովէս հանեցի ու այնաէս մէկումը քով դրի՝ որու օդնելովը, ինձմէ փոխ - առնուած քսալը պարակել տալը կ'ախարժեմ : — Քեզ նայիմ, Ճեսիքա, ներս զնա, զուցէ հիմա անմիջապէս ետ - գառնամ, խօսք աղէկ բռնես, գոները աղէկ մը գոցէ. վըրայէդ : Գոյ տէր, գոյ գաֆի, աս անանկ առակ մ'է, որ տանաէր եղող մարդուն մաքէն չելլեր բնաւ :

Խնէւ:

Ճեզի. Երթաս բարօվ, թէ որ բաղդս չի շրջի՝ գու աղջիկդ, եւ աւ հայրս, կորսնցուց ցոծ ենք :

Խնէւ:

## ՏԵՍԱՐԱՆ Զ.

Կայ առ զը :

Կրթական և սպառական իւնիւն Դիմումագիր :

Կրտ. Ահա սա պիտ ըլլայ այն տունին յարկը, որուն ներքեւ Լօրէնցօն ուղեց որ ըստանեք :

Սահար. Ատենն աւ անցաւ զրեթէ :

Կրտ. Օարմանակին այն է, որ իր խօսք - տուած ժամանակէն կը պահսի կոր . տարիաւորները միշտ ժամանակէն առաջ կը վազին :

Սահար. Անշուշտ, Ափրոդիտէի աղաւնիները տասն անդամ աւելի շուտ կը թուին՝ որ սիրոյ նոր - զրուած մուրհակին կնիք - կոթին, քան որ չափ սովորեալ են՝ որ պարտաւոր եղած հաւատարմութիւնը անտիգդ պահեն :

Կրտ. Ագ միշտ ատանկ կ'երթայ, անյագ ախորժակով մը սեղան նստողը, երբ տեսեր ես, որ նոյն ախորժակով ելլէ . ո՞ր ձին է այն որ իր սոսկալ ու կրակ հանող քայլերը՝ որոնցմով առաջին անդամը գալ էր լուսապէս չի կամացընէր : Անարհիս բոլոր բաներուն՝ առաւելեաւէն ինկած են մարդիկ, քան թէ զանոնք վայլած : Կաւ մը, ինտոր երիտասարդ ու շոայլ մանը մը պէս գրոշակներով զարգարուած կ'ելլէ իր շինուած նաւահանգ խսեն, շնացող հողմին գիրիը պլուուելով ու պազութանելով, ու ինտոր գարձեալ շոայլ մանչուն պէս կը գառնայ, ջարդուբուրդ եղած անդամներով, պատառ պատառ եղած առտաշտութիւնը, շնացող հողմին նիշարցած՝ վարձուած ու աղքատցած :

Լուսաւ իւնիւն:

Սահար. Ահա Լօրէնցօն կու զայ կոր : — այսուէնետե կը խօսակցինք պար վրայօք :

Լօր. Աիրելի բարեկամներ, այսպան երկար - տուեն համբերենուդ համար ներում կը խնդրեմ: Ես չէի, այլ զործերս էին որ ձեզ ըստանել տուին ու ես աւ ուշ - մացի : Երբոք զործ աւ տիկնաղողութեան արհեստին հետեկը, ան ատեն, ես աւ խօսք - կուտամ, որ ուղածնուդ չափ կ'ըսպասեմ ձեզ : — Ո՞տ եկէք, ահա Հըրեայ աներոջս բնակութիւնը : — Հօ, ո՞վ կայ ներսը :

Ճեսէտա Վերին պատուհանն է ինդուն նախառանուուն:

Ճեզի. Դուռք ով էք . ըսէք նպիլիմ, որ աւելի հաւասար - ըլլամ, թէ և երգում աւ ընեմ զլուխս չի ցաւիր, որ ձեր ձայնէն իմացայ ով ըլլալունիդ :

Լօր. Լօրէնցօն է . ձեր սիրականն է :

Ճեզի. Լօրէնցօն, անշնչւշտ : ու իմ սիրականո, հապա . ես իրմէ աւելի ով կը սիրեմ, ու ձեզմէ զատ, հիմա ով զիտէ, Լօրէնցօ, որ ես ձերն եմ:

Լօր. Աստուած՝ ու քու մտածութիւններդ միայն վկայ կրնան ըլլալ, որ դուն իմս ես :

Ճեզի. Առէք, բռնեցէք սա սնտուկը . առնելուն աշխատութիւնը կ'արժէ : Շատ, ուրախ եմ, որ տանը զիշերէ, ու իս չէք կրնար տեսնել, որովհետեւ կերպարանք փոխելուս համար կ'ամը չնամ կոր . բայց սէրը կոյր է, ու սիրական տարփաւորները՝ իրարու ըրած մանրմունը խենթութիւնները չեն կրնար տեսնել, ինչու որ թէ որ կարենային՝ կուպիտոնին երեսը պիտի կարմբէր իս այսպէս մանչու հազուտառվ տեսնելուն :

Լօր. Վար իջիք, ինչու որ ջահակիրու-

Հիս պլիտ՝ ըլլուք :

Դեսի . Ի՞նչ, իմ խայտառակութեանս դիմաց ձրադ բոներմ : Ճշմարիտ - որ, իրենք իրենց մեջ պինտ լուսաւոր ալ են : Ի՞նչու այդպէս կ'ըսէք, այդ մեղ կրնայ երեան հանել, սիրականս, ու ես պէտք է որ անձոռնի երեամ որ չի ճանչցուիմ:

( Ըստ-նովին )

### Ա Բ Ո Ւ Ե Ս Տ

Մեր վերջին թուոյն մէջ չիվիտի ներկելուն վրայօք խօսեցանք . այժմ անոր վրայ աս ալ կ'աւելցնեմք որ եթէ կ'ուզես մէօմէ ընել, այսինքն՝ ներկուած կտակիդ վրայ ծաղկեներ տակել, որով տեղը չիվիտի մնայ ու տպած ծաղկեներդ ուղանի, ձերմակ, կամ թուրուննի գոյն ունենայ, չետեւ եալ կերպերավ կ'ըլլան :

Օքինը չվետի ծաղկեները սիդի գրյ սէօմէ ընել :

Առ 50 տրամ փօթաս և գիր մէջը 100 տրամ ջուր, ու պտուկով մը եռացուր, և յաւելցուր վրան 25 կամ 30 տրամ զամին . աս բաղադրութիւնով չիվիտի ներկած կտակիդ վրայ ուղած կաղապարով ( խուլը ) տոլէ : Չորնալըն ետքը լուս :

Օքինը չվետի ու ծաղկեները ճերմակ սէօմէ ընել :

Մասթէլսյի մը մէջ ջուր գիր, ու մէջը կէս զաւաթ զած եալը լեցուր, ու աս ջրին մէջ լուս վերի ուղանի ծաղկեներով եղած կտակ . որով սօզանի զայները կ'ըլլան ձերմակ :

Զած եալըն այնչափ գնելու է, որ եթէ ջրի հետ խառնելու ետքը քարի վրայ տամաթմիշ ընես մէ՝ շարընձալանիլ ըլլայ, այսինքն՝ քիչ մը քէօվիւրիլ ըլլալը երեանայ : Չըլլայ որ զած հաղըն շատ գնես, կը փակեցնէ կտակ :

Օքինը չվետի ու ծաղկեները թուրուննի գրյ սէօմէ ընել :

Առ 50 տրամ փօթասը, 25 տրամ թիւրապի, և 50 տրամ զամին, մէկ օխա քէսին մոխիրի ջուրով էրիթմիլ ըրէ . աս բաղադրութիւնով չիվիտի կտակին վրայ ուղած կաղապարով տոլէ : Չորնալըն ետքը լուս . և կ'ըլլայ այս գոյնը :

Պաթօլորաֆի Հայար պէտք ելած ( protosulphate de fer ) Հիւլը- կերպ :

Ապակի անօթիմը մէջ 100 տրամ ասիտ սըլ ֆըրիք լուծ եւալը գիր, վրան լեցուր . 50 տրամ ջուր, և մաքուր ու փայլուն երկաթի կտորներ գիր մէջը այնչափ որ ալ զած եալըն զօրութիւն չունենայ ուրիշ երեաթ չալեցնելու . անատեն թաղթիով սիւզիլ ըրէ և տակը կլոր ապակիով մը կրակին վրայ գիր որ շող խանայ, մինչև որ հեղաւին երեսը պինդ բարակ մաշէ մը ձևանայ . վար առ կրակին, չանախի մէջ լեցուր, ու հանգարատ տեղ մը դիր, որ պաղէլու ատենը կանանչ փայլուն զեղեցիկ բիւրեցներ ձևանայ, ջուրը պարզէ ու ալերը չորցուր . բերանը իմթիզալը շեշէի մէջ գիր գործածելու համար :

Արդիակները ( խուլըն ) ըլլէլ- կերպ :

Առ 70 տրամ քիւրիւրտ չեշէի, և 35 տրամ բօթաս . գիր պատուկով մը կրակին վրայ մինչև որ հալի և միանայ, ու յետոյ ծեծէ որ փոշի ( թօլ ) ըլլայ, աս փոշիկն քիչ մը ջրի մէջ հալեցուր, և ուր որ աս ջրէն սրսկիս՝ խարընձաները պիտի մեռն կամ փախչին :

### Բ Հ Ե Ն Ե Ր Ը Ն Ե Լ Ե Ր Կ Ե Ր Պ :

Առ կտոր մը կիր ( թէլք ) և փօթէ բոլոր ան ծակերը, ուրկից որ կ'ելլեն, իսկոյն կը չարդուին :

Լարուն ( հաղպանու ) պահելը- կերպ :

Մաղսանոսը չորցուր առանց հողի, և սահանի մը մէջ դիր, կրակի վրայ չորցուր, շփէ ու մազ զէ անցնելէդ ետքը՝ շեշէի մէջ գիր ու տասը օրի շափ առանց բերանը զոցելու տաք տեղ մը դիր, ու յետոյ զոցէ : Շեշէին բերանը չդոցած 5-10 օր տաք տեղ մը գնելէդ ետքը զոց պահելու է :

### Ռիւակները ճէլի իւնելլ :


Քէօմիւրը փոշի ըրէ, մեղքով խառնէ ու ֆըրայով ակուներուդ քոէ : Առ բաղադրութիւնը սասակի ճերմկցընող է ակուները :

Հանգերձները երկար ժամանակ պահես նէշ գէշ կը հատին . աս հուար արդիւրու համար քանի մը կտոր քէօմիւր գիր ծալքերուն արան, որ քէօմիւրը ծծէ գէշ հուերը :

Երկու ԺԱՄՄԵՆԵԿ ՀԱԿԿԻՑ ՊԼԱ-

ՀԵԼՈՒ ԿԵՐՊ ՄՅ

Շիշտ եռացուր ջրի մէջ հակիմը բոսէ մը



թողուս, ամիս մը կը գիտանայ Շ քեչ մը ժամանակ  
իւղի մէ չ թողուսնէ վեց ամիս կը գիտանայ :

### ՏՊԱՅ ԵՒ ԶԻՒՆ

Տպայ մը կ'ըսէր ձիւնին,

Ինչու գուն քու ամսկելէն լեռներուդ վրայ  
չես կենար : Քու ներկայութիւնդ երկիրը կը  
արտամցնէ, և աշնան խնայած դալարիներու կա-  
նաչութիւնը մեր աշերէն կը թագուցանէ : Տեսայ  
որ գուն կապտագոյն երկինքը մթնցուցիր, և աշ-  
խարհս նեղութենէ մազերը Ճերմկած ծերունի մը  
զարձուցիր : Հօրիզոնին վրայի եղած դաշտերը  
ախրագէմ են և մեր ծառերուն բարակ ոստերը քու  
ծանրութեանդ տակ Ճնշուած կը խորտակուին :

Փոքրիկ թուշոնը գքեղ կ'անիձէ, որովհետեւ կը  
մսի Ճիւղին վրայ, և չդիտեր ուր հանգչի : Ճա-  
նապարհորդը գքեղ կ'ամիձէ, քանզի գուն անոր  
Ճամբան ծածկեցիր :

Ինչու համար զմեղ մեր քաղաքաց մէջ ան-  
դամ կը հաշածես և քու վերաբիուդ մեր բնակա-  
րաններուն տանեացը վրայ կը տարածես :

Բայց Վատաւած զքեղ պատճելու համար իւր  
անձրել թափել պիտոր տայ կամ իւր արել ոլիտի  
շղացնէ քու վրագ, և քու ոլայծ առութիւնդ առ-  
ուակներու ջուրերուն մէջ ոլիտի հալի, ծաղկիէ ալ  
աւելի շղացով պիտի անցնիս, և գուն զեղեցիու-  
թեանցդ տակ միայն մահուան ցուրաը սքրզած ես :

Ես կ'ատեմ զքեղ վասն զի մայրս կ'արգելու  
զիս գուրս ելեմ, քանզի գուն եղեամներու շուրին  
տակ ննջած բնութեան պատանքի պէս ես, . . . .

Չիւնը կը պատասխանէր տղուն . իմ թեթեւ և  
մանր մունք հատերս հովերէն ասդիս անդին ցըր-  
ռած կը ծփծան իբրեւ անձրեւ ցրաւթենէ կարչ  
կամած ծաղկիներու: Բանաստեղծները իմ կուտա-  
կան փառքս երգեցին, և անոնց աշաց առջեւ իբր  
քող նշանածի եմ ես երկիրն՝ որ Գարնան հար-  
սանեաց կը պատրաստուի: Երկրագործները ուրա-  
խութեամբ կը բարեեն՝ իմ բարեպատեհ զալուստս  
և կ'օրէնն իմ առատութեամբս պատսպարուած  
զեանին արդասաւոր չերմութիւնը և հունձերուն  
ծլած բողբոշները :

Տղայ, գեղ քու խելքդ տհան է, միայն հա-  
ճութիւն կը փնտոէ, և քու գեղ նոր բացուած  
աչքերդ իբերուն օգտակարութիւնը չեն տեսներ :

Կուգամ ես, որովհետեւ Վատաւած է զիս  
իրկողը, որ քու մայրդ ըսած է անշուշտ գեղի,

թէ Վատաւածոյ ամէն ըրածները բարի են: Չմո-  
ռան շացուցիչ զարգարանքն և զարնան խոսպում  
ներուն բարերար սպահապահն եմ ես:

Վանց ինծի, վաղահաս սառոյցը կ'ըսպահա-  
նէ զպառողը՝ որ Յունիսի մէջ պիտի ծնի, և կը  
սառուցանէ ծառոց սոսերուն հիւթը որոնք տերե-  
ւաղարդ պիտի ըլլան՝ ի ժամանակին:

Տղայ, ամառը պակաս գեղեցիկ կ'ըլլայ եթէ  
ձմեռը պակաս տիտուր ըլլայ, և երբ որ ծաղկինե-  
րը բացուին և ձեր աշաց ժպատին, այն ժամանակ  
մէջ կը յիշէ իմ առօրեայ թաղաւորութիւնն :

Ա. Հ.

### ԶՈՒԾԲԺՇԱԼԻՔ

Հօլանտացի մէջ թիւթիւն քաշելը այնչափ տ-  
ուած զացերէ և որ ամէն խաչվէ մաւսով լեցուած  
ըլլալուն, մէկզմէկ չեն տեսնար . և երբոր սպաս-  
ւորը կ'ուզէ մէկը դանեւ: քէօրիկով կ'երթայ  
մարդուն երեսին կը փէլ որ տեսնէ ով ըլլալը :

Կրօնաւորի մը զզեսոտվ ծպաեալ գոյլ մը ի-  
բիկուան գէմ ակնավաճառի մը խանութ կը մտնէ,  
և հնաբքով մը զուարներէն հաս մը զպանէլով ձեռ-  
քը կառնու, և ակնալանառին կուտայ, հետազայ  
իրատն ալ վրայ կը բերէ ու կ'ըսէ . որդեակ պէտք  
ես զգուշանալ, ինչու որ հիմնիուան ժամանակս զէշ-  
է, շատ նենզաւոր զացելիներ սրբութեան զզեստ  
հագած քեզի կուզան և քու սպատուական գոհարե-  
ղինացդ տուփը կառնուն, զրպանին կը դնէն, և  
գուրս ելնելով՝ աներեսոյթ կ'ըլլան: Այսպէս բո-  
լոր խոշոր խուցաները զործքով կը կատարէ, և  
ակնալանառը զեռ իբեն սրբազն իրատապուին  
կ'ըսպասէ :

### ՄԻԱՐԴՏ ԽԵԿՇԱՏԻ ՄՐ

Երկու Կատաստիներ յանցաւոր զտնուելով  
իրանազնի գտատալիսուեցան, անոնցմէ մէկուն կո-  
խուելու ժամանակը պարանը կատրելով ինքը ծովի  
ինկա: և գէղ ՚ յամաք լողալով աղատեցաւ:  
Միւս ընկերը զենքը կախողներուն թափանձանօք  
կըսէր: Եշլայրներ, անիկա ըրպաւ զիտէր աղա-  
տեցաւ, բայց ես լաղաւ չի զիտնալուս համար, կա-  
զաւեմ զձեղ, զթացեք իմ վրաս, պարանցոց համա-  
և ամուր պարան մը անցուցէք, որ չըլլայ թէ ծովը  
ինչալով խեղդուիմ, կարծէր թէ կախաղանին վրայ  
պիտի ապրէր:

